

Բ Ա Ն Ա Ս Ի Բ Ա Կ Ա Ն Ք

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆ

ՄԱՀ ԱՀԱՐՈՆԻ

Չի՛ ահաւոր է , Գաբրիէլ . քոյդ սուսեր : —
Ծերնն Ահարոնն ահա լերինն ի բարձու
Յառեալ գողոյ . Թէ եւ հոգինն իւր առ Տէր
Մըտօք սլացեալ զմարմինն յերկիր թողուցու .
Ե՛լ ընդ իւրարոց նոցին գու կաս սըրարաց
Տալ զմահու հարուած :

Եւ միտքն յածեալ բերին երբեմն ընդ եղեալ ,
Ըզտիս յիշէ զգեղազուարթ մանկուծեանն ,
Եւ ըզբազուկն հըզօր եւ բարձր որ ինամեալ
Իբրեւ ըզմայր՝ զԻարայելեանն ազգ եհան
Ի բունակալ աջաց , եւ ած ի յերկիր
Բարեօք լիալիբ :

Քանզի զցայդ սեամբն առաջնորդէր հրեզնիաւ ,
Եւ ըզցերեկ յամպ եւ ի սուր պնդակազմ : —
Ըսպառազէնք եւ կառք հասին գիշերաւ ,
Տալ ընդ տարերս եւ ընդ Յակոբ պատերազմ .
Եւ ամպք անցին ի մէջ գընդիցն երկոցունն ,
Յահեղ մըթուծիւնն :

Դու , որ շանթից ես եւ ծովուց զօրուծիւնն .
Ակնարկեցեր յամպարիշտ գունդս ստեղծաց .
Ծովու ածեր եւ տիեզերքք յազթուծիւնն .
Եւ ի հայելդ ալիք փախեանն ի յալեաց .
Մըրմըռագին գիզան կոհակքն իբրեւ բերդ՝
Յընարեւոց քոց երթ :

Մուտ եւ Մեսրեմ՝ այլ իւրանեցան ըզնորօք
Ելիքն հերձեալք մեծաւ թընդամաք եւ սասաիւ ,
Որպէս բացան երբեմն որկորք հրաբորբօք՝
Չ՛ յերկնից վանեալս առնուլ գիշերնն ի յանաիւ :
Չէնք եւ զըրահք , արք եւ աստուածք ջարդեցանն ,
Ի քում բարկուծեանն :

Եւ յանապանն էջ Տէր օրէնս տալ նոցին .
Շանթն եւ որոտս արձակէր լեառն հըրայրեաց .
Ի ծածկելոց փառաց տեսան ազգք գողացին :
Մին յԱտրանգեայ կալեալ երկրորդն ի Մասեաց ,
Չուարթուրք կրկինն , հարեալ զաշխարհ գըզըրդեն .
Չի խօսի Որ էն :

Ազգք տիեզերք սարսին եւ Տէր բարբառի .
Բունն է ձայնիւ քան ըզմարտիկս օ՛ն եւ օ՛ն ,
Որ իսազմարար մըրցինն ի դաշտ Արիսի .
Անցեալ ի կէս լերինն պաշտպան կայ Հարոնն ,
Կարկառեալ զաջ մի հովանի իւր ալինն՝
Չմիւսն յանմահ արփին :

Ո՛վ հրաշք . որ խոյս ի բըռնակալն ետ աջոյ ,
Որ ի յուզմանց զերծաւ շանթից եւ ալեաց ,
Որ կաց իւրարոց ընդ իւր ազինն ու՛ստուածոյ՝
Ի յանդընդոց մահու փախչել ոչ կարաց .
Խոնարհեցոյ ըզպարանոցն առ սուսեր՝
Որ ըզմահ բերէր :

Յերկին թուիցուք յաստուածառաք ի հուր կառս ,
Յերկրի անյայտ լիցուք ի խիտ ի մայրիս ,
Ընդ բիւր անդունդս սահեալ անցուք անվընաս ,
Մարդ եմք , պարտիմք մահու երթալ ի գերիս :
Ե՛լ . Մահ , մարմնոյ յազթեա , հոգւոյ արդարոյն՝
Տաս զանմահուծիւնն :

ԹՈՎՄԱՍ ԹԵՐԶԵԼՆ
Աջ . Ռափ . Վարժ .

Տերևն Անտառի :

Անջատեալ քոյդ ի ցօղնոյն ,
Ո՛վ հէք տերեւ ազազունն ,
Ո՛ւր գընաս դու . — Չգիտեմ զայն .
Չկազնին մըրբիկնն եհար
Որ ինձ նեցուկ էր միայն :
Ի շունչ առեալ անգագար
Չեփիւռ եւ կամ հիւսիսի
Յարգ զիս յածէ հողմավար
Ի յանտառէն ի դաշտի ,
Եւ ի լերինս ի հովտոյն .
Եւ յոր վարիմս բոտ հողմոյն
Ըզհեան անահ ընթանամ .
Գընամ ուր գնայ ամենայն ,
Ուր գնայ տերեւըն վարդի ,
Ուր եւ տերեւըն սարգի :

ԱՌՆՈՒ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Ենիչերիներուն կոտորածը :

Ենիչերիներուն կոտորածը () սմա .
նեան պատմութեան մէջ յիշատակաց
արժանի դէպքերէն մէկը կրնայ սե .
պուիլ , և Սուլզան Սահմուտ Բ՛ ձեռ .
քով եղած բարեկարգութեանց սկըզբ .
նաւորութիւնն : Ըս հոչակաւոր Ենի .
չերի (նոր զինուորութիւն) կոչուած բա .
նակը ժԴ դարուն () ըրիսան թագաւո .
րին ատենը հաստատուեցաւ , ու Սու .
րատ Ըռաջնոյն ժամանակը կարգի մը .
տաւ : Ենչպէս Եգիպտոսի Սէմուէլնե .
րը՝ ասանկ ալ Ենիչերեաց խումբը նախ
() սմանեանց ձեռք գերի ընկած քրիս .
տոնեայ պատանիներէն կը ձեւանար .
բայց ետքը բուն Տաճկըներ ալ մտան
մէջերնին : Ենիչերիներուն ինչպէս որ
թողակը սովորականէն աւելի էր , անոր
համեմատ ալ նաև ազատութիւննին .
ասանկով շատերը ետևէ կ'ըլլային նոյն

խմբին մէջ մտնելու . որով թագաւորք ստիպուեցան երկու դաս Անիչերեաց սահմանել . մէյմը գործունեայ կամ ոտքի վրայ պատրաստական խումբ , մէյմ՝ ալ անոնք որ մինակ պատերազմի ժամանակ պարտական էին ծառայել տէրութեան , իսկ ուրիշ ատեն՝ քաղաքական կեանք կ'անցընէին . բայց ան միջոցին ամենեւին թոշակ չէին ընդուներ . իսկ Անիչերիներուն անուամբը եղած ուրիշ ամէն իրաւանց մասնակից կ'ըլլային : Իրենց կոտորածին ժամանակ , զինուորութիւննին 186 լեգէոններէ կը բաղկանար , իւրաքանչիւր լեգէոն 1000 հոգւով : Անիչերիք ()սմանեան պետութեան ընդարձակելուն ձեռնառու ըլլալէն ետքը , գրեթէ բոլոր մէկալ ինքնակամ զօրաց , ինչպէս էին Պրետորեանք 'ի Հում , և Այազախները 'ի Աուսաստան , իրենք ալ ահաւոր եղան թագաւորական գահուն , որով ուզած ատեննին՝ չէ թէ միայն արքունի պաշտօնեայքը , հապա նաև նոյն իսկ թագաւորները մէկէն կը սպաննէին : Այսպիսի անկարգութեց դէմն առնելու համար ()սմանեան թագաւորներէն ոմանք մտածեցին և ետևէ ալ եղան վերցընելու այս զինուորութիւնը , և կամ գէթ կերպով մը իր ազգեցութիւնը չափաւորել նոր զօրք հաստատելով , բայց մէկն ալ չկրցաւ աս բանս յաջողցընել , ու ստիպուեցան ետ կենալ իրենց ձեռնարկութենէն : Մահմուտ Բ ալ ուզեց փորձել իր նախորդներուն մտածածը 'ի գործ դնելու , բայց փորձով իմացեր էր թէ այսպիսի գործի մը յաջողութեան համար ծածուկ և ձեռքի տակէն գործելու է . և միայն անով կրցաւ ()սմանեան տէրութիւնը այսպիսի հարուածէ խալըսել :

Անիչերիները թշնամի ըլլալով ամէն նորաձևութեանց , բնականաբար իրենց վիճակին մէջ մնային՝ նաև ան միջոցին յորում բոլոր Ալբոպա յառաջադիմութեան մէջ էր : Իրենց տուած վերջին պատերազմներուն մէջ յայտնապէս երևցեր էր զինուորական արուեստի մէջ ետ մնալնին ուրիշ ազգաց զօր-

բերուն բազդատութեամբ . որով ()սմանեան գահուն ապահովութեան համար հարկ էր այս խումբը բնաջինջ վերցընել , ու տեղը կանոնաւոր զինուորութիւն հաստատել :

Մահմուտ Բ ()սմանեանց սիրտը վաստրկելով , մտածութեք յաջողելուն վրայ ալ վստահութիւն կրնար ունենալ : 1826ն մայիս ամսոյն վերջերը մասնաւոր ժողովքով մը որոշուեցաւ որ ()սմանեան կայսերութեան պատիւը և մեծութիւնը միշտ ոտքի վրայ բռնելու համար հարկ էր նաև զօրաց բարեկարգութիւն մը ընել , և միանգամայն սահմանուեցաւ որ Անիչերիները կրթելու համար ուրիշ զինուորութիւն մը հաստատուի Էլչինճի ըսուած : Այսպիսի հրաման մը խիստ ծանր եկաւ Անիչերեաց . սակայն 'ի սկզբան անտարբերութիւն ցուցընելով՝ պայմանները յանձն առնուլ ձեացուցին . իսկ երբոր գործադրութեան ժամանակը եկաւ , սկսան խլրտիլ ու խռովութիւն հանել : Յունիսի 14ն իրիկունը սկսաւ աւարտամբութիւնը . բոլոր զիշերը Աստանդուպոլսոյ մէջ ասդին անդին պտըտելէն , ու քանի մը իշխանութեան և դատաստանարանի պաշտօնարաններ այրելէն ու կողոպտելէն ետքը , երկրորդ օրը ամէնքն ալ Աթմէյտանի հրապարակը ժողվուեցան , ու իրենց սովորութեանը համեմատ՝ տապալեցին կաթսաները (զախ), որ թագաւորին դէմ ապստամբութեան նշան էր , իբր թէ անով իմացընել կ'ուզէին թէ ալ կը հրաժարին իրենց կերակուրը թագաւորէն ընդունելու . մէկ կողմանէ ալ քարոզը բոլոր դաշնակից Անիչերիները սահմանուած տեղը կը կանչէր :

Տէրութիւնը արդէն գուշակեր էր այս ըլլալիք խռովութիւնը . ուստի մէկէն ամէն պաշտօնակալք Սուլթանին քով ժողվուեցան , և հարկաւոր զգուշութիւնները 'ի գործ դրին : Մահմուտի սրբազան սեպուած դրօշը սուլթան Մահմուտի մզկիթին առջև կը ծածանէր , և քարոզը բարձր ձայնով կը պոռար որ ամէն հաւատացեալ Տաճիկք չդան-

դադին զէնք առնուլ ու մասնակից ըլլալ այնպիսի պատերազմի մը որուն վրայ հաւատոց հաստատութիւնը հիմնած է : Կոստանդնուպոլսոյ մէջ գտնուած բոլոր Տաճկընները մղկիթը թափեցան “ Աւլահ Աւլահ , Աւլահ էպօեր ” կանչելով : Իսկ թագաւորը մայրաքաղաքին կտրիճ ժողովըդեան գլուխ կեցած , իրենք անգամ իմացուց Ենիչերիներուն որ քան նուիրական դրօշակին տակ խոնարհին . բայց անոնք մտիկ չըրին , ու իմացուցին իրեն թէ ամենեւին պայման մը յանձն չեն առնուր ինչուան որ զօրքը կարգաւորելու առաջարկութիւնը մէկդի չթողու , ու իրենց ուզած մարդիկներէն այլ և այլ անձինք ձեռքերնին չյանձնէ : Ինչ ատեն Սիւֆիին հրատարակեց թէ ան զանոնք մահ մետական չտեսեր . Սուլթանն ալ աւելցուց թէ “ Պէտք է բոլորովին ջընջել զանոնք ” :

Ինչ միջոցին երբոր տեսան Ենիչերիք թէ ()սմանեանք Սահմէտին դրօշը բացած ու բազմագունդ բանակով վրանին կը վազեն՝ մեծապէս շփոթեցան , և խուժք խուժք բաժնուած կ'ուզէին ան ճամբաներուն գլուխը բռնել ուսկից որ ()սմանեան զօրքերը պիտի անցնէին , իրենց ապաւինած տեղերուն կրակ տալու համար , բայց չկրնալով անոնց բազմութեանը դէմ դնել՝ ստիպուեցան լքել մէյտանի իրենց տեղը քաշուիլ՝ և հրապարակին դուռը գոցելով դրան ետևը մեծամեծ քարեր դիզեցին , որպէս զի չըլլայ թէ կերպով մը կարենան թշնամիք դուռը բանալ ու ներս մտնել : Վիչ ատենէն հասան արքունի զօրքերը , ու մէկէն պաշարեցին զիրենք . և հիւսէյին փաշա՝ որ զօրաց սպարապետն էր , հրաման տուաւ որ թնդանօթները արձրկուին , բայց զօրավարներէն ոմանք պաշարեալները խաբելու համար , սկըսան կանչել թէ , “ Դեռ վառօդնիս չէ եկած , ինչպէս կ'ուզես որ կրակ տանք թնդանօթներուն ” : Ենիչերիներէն ոմանք ուզելով կեանքերնին փրկուիլ ըսին իրենց ընկերներուն . “ Դուք հոս մնացէք , և կաթասներուն պահ-

պանութիւն ըրէք . մենք հիմա հրապարակին պզտիկ դռնէն ելլալով կ'երթանք զմեզ պաշարողներուն ետևի կողմանէն՝ որպէս զի թնդանօթները ձեռքերնէն յափշտակենք ” : Ենիչերիներէն դուրս ելան , ու մէյմըն ալ չդարձան : Իսկ որոնք որ ներսն էին լքելով տանի հրապարակին մէջ ամենէն ալ հրապարակին մեծ դրանը ետև դիզուած կեցեր էին : Կոյն միջոցին թագաւորական զօրքէն թնդանօթ մը արձրկուեցաւ , որ դրան մէկը ջախջախելով , շատ մը անձինք գետին փռեց : Սէյիկէն Սուսդաֆա անուսով թնդանօթաձիգներէն մէկը վազեց ու դրան մէկալ թեն ալ բացաւ , և այն քաջութեանը 2500 դահեկան վարձք առաւ :

Դուռն որ բացուեցաւ՝ բոլոր պաշարողները ներս թափեցան . անով մէջիններէն ոմանք կեանքերնիս խալըսէք պռուարով ստիպուեցան իրենց ձմերոցը փախչիլ . ոմանք ալ հրապարակին մէջտեղը եղած թիքքէ կոչուած տեղը ապաւինիլ : Իսկ Տաճկընները կատաղած սկսան կրակ տալ ձմերոցին ուր որ գրէ թէ բոլոր ապստամբք փախած էին , և քիչ ատենուան մէջ ահագին շէնքը բոլոր մէջիններովը մոխիր դարձաւ : Ենիչերիներէն 8000 և աւելի Ենիչերի կորսուեցան միայն Կոստանդնուպոլսոյ մէջ : Կոյն կոտորածը նաև շրջակայ տեղերուն մէջ ալ քիչ շատ կատարուեցաւ , և շատերն ալ Ենիչերի քուրմեցան : ()սմանեան տէրութեան ամէն կողմերն հրամաններ դրուեցան , որ ուր ալ տաճկի տէրութենէ ապստամբ Ենիչերիներ գտնուին՝ ամէնքն ալ սպաննուին , որպէս զի թէ իրենք և թէ յիշատակնին բոլորովին կորսուի աշխարհիս վրայէն : Ենիչերիներէն խեղճ կերպով մը բնաբարձ եղաւ այն խուժքը որ երբեմն իր զինուցահասարակութիւնը զօրացուցեր էր այն բազուկները , որոնցմէ ինքը աս ստակալ հարուածը գտաւ :

Ենիչերեաց կոտորածը կենդանի և իրեն բանաստեղծական հանձարոյն յատուկ եռանդեամբը հետագայ հաստատուածով կը ստորագրէ լամարդին :

Հրապարակին էթմէյտանի որ սեանկար իմն զեւս կուսէ սպիտակ որմոց արքունի պալատանն երևի, վկայ արձանացեալ կայ մեծագունին 'ի գործս թագաւորութեան Մահմուտի, բարձման ասեմ' Ենիչերեաց: Այս ձեռնարկութիւն նորա՝ որ միայն կարէր վերստին ածել 'ի կենդանութիւն զարքայութիւնն մեծ, ոչ այլ ինչ ընծայեաց առաջի՝ բայց արիւնդուշտ և աղիտաբեր տեսարանս, որպիսի ինչ չիք նշմարել ուրեք 'ի սարեգիրս այլոց պետութեանց, որ՝ 'ի հետս գնդակաց գրոշմեալ կայ և հրկիզութեանց զաւերածովք անգ յիշատակարանացն էթմէյտանի: Մահմուտ մեծ իմն քաղաքագիտութեամբ պատրաստեաց զայն, և քաջութեամբ՝ արժանաւոր առն գիւցազին, էած զայն 'ի գլուխ: Դէսպէ ինչ զյետին զայս 'ի վեր երևեցոյց վարանջութիւն:

Սպայ ոմն եգիպտացի եհար զոմն 'ի զօրուէ անտի տաճկաց. տապալեցին անգէն Ենիչերիք ըզկաթսայս իւրեանց: Թագաւորն որ քաջածանօթ և կազմ էր առ ամենայն, կայր յայնժամ 'ի խորհրդեան 'ի բուրաստանս Պէշիքթաշու՝ որ 'ի վերայ Վոսփորի: Աճապարեաց դարձաւ յարքունին, և էտու զնուիրական գրօշն Մահմուտի. Միւսթգին և Իւլէմայք՝ գնովաւ ժողովեալ, սահմանեն բնաջինջ կորուսանել զԵնիչերիս. զօրականք կանոնաւոր գնդից, և հաւատարիմք 'ի Մահմետականաց անտի, 'ի զէն վառեալ գումարին ժողովին 'ի ձայն սուլթանին. ինքն իսկ արքայ յերկվար աշտանակեալ, ընթանայ զօրավարել բանակին: Ենիչերիք համախուժեմ ժողովեալք 'ի հրապարակին էթմէյտանի՝ և ակն ածեն 'ի նմանէ. հատանէ անցանէ նա բազում անգամ զբազմամբոս գունդս նոցա միայնակ, 'ի մէջ թիւր մահուց, քաջալերեալ վեհագոյն իմն զօրութեամբ զոր ազգել սովոր է տիրական ինչ առաջագրութիւն մտաց:

Օրս այս՝ կամ յետինն պարտ էր լինել կենաց նորա և կամ սկիզբն աղատութե նորա և իշխանութե: Ենիչերիք անսասոք 'ի ձայն հրամանաց նորա՝ չառնուն յանձն կալ ընդ իւրեանց սպայիւք. և խուժեալ ժողովեցան յամենայն կողմանց մայրաքաղաքին արք իբր չորեք հազար: Հաւատարիմ զօրականք սուլթանին, թնդանօթաձիգքն և Պասանաձիք, սիրեն անցիցն մերձակայ ճանապարհի Ձիարձակարանին: Հրաման ետ արքայ արձակել զհուր, և զօրականքն կային մնային տարակուսեալք. անգէն ոսպ ոմն աներկիւղ մերձենայ 'ի մի 'ի թնդանօթից անտի՝ և զատրճանակ իւր արձակէ 'ի բերան նորա, և ահա ընդ հրաձայթ ոմնոյն յերկիր կործանի առաջին գաս զօրուն ենիչերեաց: Յետս ընդ կրունկն ընկրկին նոքա, և բնակարանք նոցա հրակէզ լինին, անթիւ բազմութիւն նոցա՝ յանձուկ վայրի անդ փակեալ, կորնչի ընդ վրատակք սրմոցն: Արք իբր հարիւր և քսան հազար 'ի մայրաքաղաքին և և թ' 'ի սուր սուսերի կորեան, 'ի զոհ կատարութեան խուժանին և սուլթանին. ջուրք Վոսփորի ածեալ ամացին զցիակունս նոցա 'ի ծովն Մարմարայ, և որ կենդանիք 'ի նոցանէ մնացեալ էին, 'ի փոքրն Ասիա տարագիր եղեն: Զայսօրինակ զերծանելը թագաւորութիւնն:

ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹԻՒՆ

Պոքրէշ:

Վալաքիոյ իշխանութեան գլխաւոր քաղաքն է Պուքրէշ, ընդարձակ և բարեբեր դաշտի մը վրայ շինուած: Ինչպէս արևելքի շատ քաղաքները, ասանկ ալ Պուքրէշ, թէ որ մնաղորութեան արժանի բան մը ունի՝ իր արտաքին տեսքն է, բլուրներն ու անտառները որոնցմով բնութիւնը զարդարած է զինքը: Բաց 'ի քանի մը փառաւոր շէնքերէն, բոլոր քաղաքը աղիւսով և անարուեստ ճարտարապետութեամբ շինուած տնակներով ձևացած է:

Շէնքերուն մէջ նշանաւոր կը համարուին հոսքոտարին կամ Վալաքիոյ իշխանին պալատը, և անոր մօտ եղող մետրապոլտական եկեղեցին, որոնց երկուքն ալ քաղքին կեդրոնին մէջ կը սեպուին, մեծ հրապարակին վրայ շինուած ըլլալով: Վայր եկեղեցիէն զատ՝ ուրիշ վաթսուն եկեղեցիք ալ կը համրուին, բոլորն ալ յունադաւան Ուլահաց, որոնք Պուքրէշի բնակչաց մեծ մասն են: Մնացած շէնքերն են մեծ վաճառանոց մը, մէյմէկ եկեղեցի լատինացւոց և լուտերական նորաղանդից, հրէից ժողովարան մը և Ղուստրիոյ դեսպանին պալատը, որ թերևս քաղքին մէջ ամենէն գեղեցիկ շէնքն է, եւրոպական նոր ախորժակով և ճարտարապետութեամբ շինուած:

Քաղաքին մէջն է հրէի կոչուած աշտարակը, ուսկից բոլոր քաղաքը կը տեսնուի: Հոն մերձաւոր շէնքի մը մէջ ատենով յոյն տղոց վարժատուն մը կար, որ հիմա վերցուած է: Պատերազմաց և քաղաքական խռովութեանց պատճառաւ՝ բնակչաց թիւը մեծապէս նուազած է, և հիմա հազիւ 106,000 հոգի կը համրուին: Ղարտարութեան մէջ առանց նշանաւոր քաղաք մը սեպուելու՝ ունի իր քանի մը գործարանները, մանաւանդ չուխայի ու գորգի: Վայնու հասարակաց մատենադարան